

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ ԿԻԼԻԿԻՈՑ
ՀՊՅՅ. ԽԿԽՂԵՑԻՈՑ ԿԻՐԱՎ. ԴՊՐՈՅՆԵՐ

ԲԵՐԿՐՈՒՀԻ ՆԱՀԱՐԵԱՆ

ՀԱՅ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԸ
ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԿՐՈՆԱԿԱՆ
ԴԱՍՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ



1949

ԿՈՐՀԵՐԴԱԿՅԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐՈՒ
ԴԱՍՏԱՐԱԿՈՒԹԵԱՆՑ ՄԱՏԵՆԱՇԱՐ
ԹԻՒ 2.

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ ԿԻԼԻԿԻՈՅ

9

ՀԱՅՅ. ԵԿԵՂԵՑԻՈՅ ԿԻՐԱԾ. ԴՊՐՈՅՆԵՐ

ԲԵՐԿՐՈՒՀԻ ՆԱԶԱՐԵԱՆ

ՀԱՅ ԻԳԱԿԱՆ ՍԵՐԸ
ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԿՐՈՆԱԿԱՆ
ԴԱՍՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ



1949

ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐՈՒ
ԴԱՍՏԱՐԱԿՈՒԹԵԱՆՑ ՄԱՏԵՆԱԴԱՐ
ԹԻՒ 2.

Листът е съставен от

Българският народ
и българската езикова
литература

от 1900 до 1914 г.

Издава се във

България

от 1914 до 1918 г.

Издава се във

България

от 1918 до 1922 г.


Издава се във

България

от 1922 до 1926 г.

Издава се във

България



ՕՐ. ԲԵՐԿՐՈՒՀԻ ՆԱԶԱՐԵԱՆ

հրատարակելու հանոյիք ունինք, յօդու մեր ուսուցչաց
եւ այլօց:

Օր. Բերկունի Նախարեան Հոգեբանութեան նիւղը
աւելի յառաջ տանելու համար ներկայիս կ'ուսանի Ամե-
րիկա՝ Գորնել Համալսարանի մէջ:

Կը մաղթենք իրեն լաւագոյն յաջողութիւններ:

ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐ

ՀԱՅ Ի ԳԱՅԻԱՆ ՍԵՐԸ
ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԿՐՈՆԱԿԱՆ
ՊԱՍՏԻՎ. ՐԴԿՈՒԹԻՒՆԸ

Վերջերս, հոգեբանական ուսումնասիրութեան մը
առիթով, մեզի, խումբ մը աշակերտ-աշակերտուհի-
ներուս պարտականութիւն կը տրուէր խորհիլ Մեր-
ձաւոր Արեւելքի երիտասարդ տարրին ներկայ հոգե-
կան անհանդարտութեան ու խոռվքին պատճառներու
մասին։ Մի քիչ խորհրդածութիւն, գաղափարներու
արտայացում ու փոխանակում ցոյց կուտային մեղի
թէ հարցը բարդ էր իր այլազան ծալքերովն և անոր
վերլուծումը՝ դժուար։ Հայ աշակերտուհիին մտածու-
մը, այս խորհրդածութեան ընթացքին, ընականաբար
պահ մը կը շնորհի ընդհանուր խումբէն ու կը կեղ-
րանանար հայ երիտասարդութեան, մտանաւորաբար
հայ իգական սեռի հոգեկան խոռվքին վրայ, և ահա
անմիջապէս բարդութեան ծալքերը կը բազմապատ-
կուէին ու խոռվքի պատկերը աւելի կը մռայլէր։

Արդարեւ, մենք, աշակերտ-աշակերտուհիներու
այս խումբը, մեր ուսուցչապետին հետ կը յանգէինք
այն եզրակացութեան որ այսօր Մերձաւոր Արեւելքի
երիտասարդութիւնը կ'ապրէր միայնակ։ Խճնչպէս
հասած էր այս վիճակին։ — Ան կորսնցուցած էր իր
իսկ էութիւնը կազմող աւանդութիւններ ու բարքեր,
կրօնական, մշակութային, ընկերային և ազգային
արժէքներ, որովհետեւ մէկ կողմէն ընդհանրապէս
օտար դաստիարակութեամբ և օտար ազդեցութիւն-

ներու ենթարկուած՝ անհաղորդ մնացած էր իր կեանքի տյս կտրեւոր ու անբաժան իրողութիւններէն, իսկ միւս կողմէն անհամեմատօրէն արագընթաց ներխուժումը արեւմտեան գաղափարաբանութեանց և ապրելոկերպի՝ շլացուցած էր զինք և ան կառչած էր յաճախ հրապուրիչ նորին, առանց ընտրելու կամ իւրացնելու պատեհութեան, ու պահ մը այսպէս կորուցնցուցած իր անհատականութիւնը, ապրած էր կէս զինով վիճակ մը։ Առկայն այս երկիրներուն ներքին և արտաքին ներկայ ասպասպները կը սթափեցնէին զինք։ Առ կը գիտակցէր թէ օատր չահեր անզուգընթաց են իրենին, իր երկրին. կը սկսէր խրտչիւ իր վիճակէն, կ'ուզէր ետ գտանալ, բայց կը գտնէր ինքզինք հեռացած իր սեփականութիւնը, կեանքի ողնոյարն իսկ եղող, իր կեանքին իմաստ տուող արժէքներէ, իր ժառանգութենէն։ Այսպէս, նորին ու հինին միջեւ ինք կը մնար օտարացած, միտյնոկ։

Հաճեցէք զուք ալ հայ աշտկերտուհիին հետ յիշեալ վերլուծումը կտպել հայ երիտասարդութեան խռովքին և վոտահ եմ պատկերը շտա աւելի ցցուն պիտի գտանայ։ Մանաւանդ, կը խորհրմ թէ հարցին աւելի բարդ կնճիռները բացատրելու համար պիտի փութաք յաւելու ջարդի ու զուլումի սրտակեղէք յիշատակներ, տեղահանութիւն, թափառական ու ցըրուած վիճակ, մէկ կողմէն հայրենակարօտ ու հայրենաբազծ երազներ, միւս կողմէն նոր միջավայրի, պայմաններու յարմարելու պահանջ և քաղաքացիուն պարտականութեանց կտարման անհրաժեշտութիւն՝ երկրորդ հայրենիք դարձած հիւրընկալ տփերու վրայ։ Եւ այս բոլորը մեզի պիտի տան հակա-

սութիւններու, պայքարի և բարդութեանց համայնտ-
 պատկեր մը՝ որուն ենթարկուած է հայ երիտասար-
 դութիւնը գողթաշխարհի մէջ։ Այս բոլորէն ետք,
 սակայն, մենք սիրու պիտի չունենանք մեղադրել
 կամ այլանել ներկայ հայ երիտասարդութիւնը՝ իր
 անհանդարառութեան ու խռովքին համար։ Մենք պի-
 տի չզարմանանք անոր իրականութենէն յաճախ փո-
 խուստ տալու զգալորար կամ անզգալորար ձեռք
 առած զանազան կերպերուն համար։ – Երբեմն ան-
 փոյթ վիճակ, երբեմն անիմաստ կեանք, յաճախ այ-
 լասերում, ստէպ շուտրած վիճակ, և սակայն մի՛շտ
 անխուսափելի խռովք։ Մենք ինքնարերարար պիտի
 կարեկցինք հայ երիտասարդին, մանաւանդ հայ իգա-
 կան սեռին, որովհետեւ նոր և օտար պայմաններ,
 մտածելակերպ և ապրելակերպ յեղաշրջեցին ամենէն
 աւելի հայ կնոջ կեանքը և վտանգեցին իգական սե-
 ռին յատկանշական, աւանդական առաքինութիւնները։
 Հայ կինը հարկադրանքներու ճակատամարտին մէջ
 յաճախ խորհեցու թէ պէտք է դուրս գայ կամ ոհին
 գլուխ» որակումով և կամ խելակորոյս՝ թօթափէ
 ամէն ինչ որ ի՛րն էր, հայունն էր, առաքինի՛ էր և
 հագնի անիմաստ ու տխեղծ սովորութիւններ և մէջ-
 տեղ ելէ յաճախ ծիծաղելի անհատականութեամբ,
 երկու պարագաներուն ալ ընդհանրապէս զուրկ՝ այն
 ներքին գոհունակութենէն որ յառաջ կու գայ կեան-
 քին իմաստ մը տալէ, կեանքի հետ թափ պահելէ,
 և այդ կեանքը ճոխացնելու մէջ իր բաժինը բերելու
 պատրաստակամութենէն, չտնքէն ու փորձառութե-
 նէն։ Ուստի կարեկցութեան աւելի մեծ բաժինը կ'եր-
 թայ հայ իգական սեռին։

Եւ մենք այս անրնտկան պայմաններու մէջ մեծացած հայ իգական սերունդը կը դառնանք մատաղ սերունդին՝ պարտականութեան մը դիտակցութեամբ, փրկելու զանոնք մեր ճաշտկած դառնութիւններուն գէթ մէկ մասէն։ Ի՞նչ պիտի ըլլայ անոնց ուղղութիւնը։ Գործին հսկայութեան ու մեր անկարողութեան իրր արդիւնք, երբ կը դգանք մեր ծունկերուն կթուտումը, յանկարծ մեր ականջին կը հնչէ համայն մարդկութեան կարեկցող Ամենակալ Փրկչին կոչը։ «Թոյլ տուէք մանուկները որ ինձի գանցաւ ։ Ուրեմն մանուկներուն համար բնական ուղին իրեն երթալ է, բայց պէտք է թոյլ տալ, արդելք չհանդիսանալ և արդելքները վերցնել։ Այս խորհրդածութեան առջեւ երբ շուրջերնիս կը նայինք, կը տեսնենք ահա Հայաստանեայց Եկեղեցին որ իր կիրակնօրեայ Դպրոցներով իր շորջը կը հռւաքէ իր մանուկները զանոնք առաջնորդելու նպատակու։

Հայաստանեայց Եկեղեցւոյ սերունդներ առաջնորդելու դերը կը սկսի իր պատմութեան հետ որ կը շարունակուի դարերու հետ՝ ժամանակի պէտքերուն պատշաճ գործելակերպով։ Իսկ ի՞նչ եղած է Հայաստանեայց Եկեղեցւոյ ծոցին մէջ սնած հայ կնոջ դերը՝ սերունդներ առաջնորդելու այս նուիրական գործին մէջ։ Անոր դերը կը սկսի շատ կանուխէն իր Քրիստոնէութեան իմաստին ըմբռնումով, ըմբռնում մը՝ որուն զօրութիւնը կ'առաջնորդէ հայ կինը մինչեւ մարտիրոսութիւն, սկսեալ Եկեղեցւոյ հիմնադրութենէն առաջ Ա. գարու Սանդուխտ կոյսի նահատակութենէն մինչեւ Դ. գարու Հռիփոիմեանք և Ի. գա-

րուն Ա. Հնդկանուր Պատերազմի սարսափագդու
չորչարանքներով մահացած հայ քրիստոնեայ կինը:
Սակայն հայ կնոջ անյաղթ հաւատքով մարտիրոսա-
ցումը՝ միակ ներշնչման աղբիւրը չէ եղած հայ սե-
րունդներուն: Հակառակ այն իրողութեան որ «մեր
պատմութեան մէջ մոռացուած է և մեր ժողովրդի
մի նշանաւոր տարրը — կինը», ինչպէս կը նշէ Ռաֆ-
ֆի, նկատելի նշմարներ բաւ են հասկցնելու թէ հայ
կինը սերունդներ տռաջնորդած է Քրիստոնէութեան՝
իր լաւագոյնը եկեղեցիին տալու մէջ գանելով իր գո-
հունակութիւնը: Օրինակ, Վեր. Ե. Քաստնիի «Պատ-
մական Հայ կիներ» դրքին մէջ կը կարդանք Մլքէ
թագուհիին, Վասպուրականի Գագիկ Արծրունի թա-
գաւորին Տիկնոջ և Հայոց Ամրատ Ա. թագաւորին
եղբօր՝ Շապուհի աղջկան մասին: Ան 902 թուակա-
նին ընդօրինակել տուած է Աւետարան մը որ Հայե-
րէնի մէջ մինչեւ հիմա գտնուած թերեւս ամենահին
ձեռագիր գիրքն է և հոչակաւոր՝ իր չքնաղագեղ
գունաւոր զարդանկարներով: Խոսրովանուշ թագուհին,
Աշոտ Ողորմածի Տիկինը կը յիշուի իրր պաշտպան
կրօնի: Շահանդուխտ թագուհին, ինչպէս կը գուշակուի
իր շինութեանց վրայ թողոցած արձանագրութիւն-
ներէն և պատմիչներուն անոր մասին ըրած յիշատա-
կութիւններէն, խիստ բարեպաշտ, կրթասէր ու աշ-
խարհաշէն էր: Անոր բազմաթիւ շինութիւններէն
երեք հատը մասնաւոր յիշատակութեան արժանի են:
— Առաջինն է նորոգութիւնը Տաթեւու վանքին որ
մեծ ուսումնարան էր և վայրը Սիւնեաց մեծ և հըռ-
չակաւոր գպրոցին: Ան ըրաւ այս 998ին՝ ի յիշատակ
իր վախճանեալ ամուսնոյն հոգւոյն և վանքին պար-

գեւեց իր Տեղ կամ Տող անուն դաստակերտ գիւղը
 Հաբանտ գտւառին մէջ։ Երկրորդն է Զորայ վանքին
 նորոգութիւնը, որ եղաւ 999 թուականին՝ իր երկու
 որդւոց՝ Վասակ թակաւորին ու Սեւազա սպարապե-
 տին ալ գործակցութեամբ։ Երրորդն ու ամենակարե-
 ւորը կը նկատուի Վաղադնայ վանքին վերստին շի-
 նութիւնը, զոր Շահանդուխտ սկսաւ 1000 թուոյն և
 գրեթէ աւարտեց ալ՝ երբ մեռաւ Երկու տարի վերջ,
 անոր կտակելով իր Գոմեր անուն ագարակը։ Կտարա-
 նիդէ թագուհիին ըրած գրեթէ մէկ հատիկ շինութիւ-
 նը շատ աւելի կարեւոր և աշխարհանոչով եղած է
 քան իր հանիին՝ Շահանդուխտի բոլոր ըրածները։
 Բագրատունի Ամբատ Բ. Շահնզան ձեռնորկած էր
 փառաւոր մայր Եկեղեցի մը կտառուցանել Անի մայ-
 րաքաղաքին մէջ, բայց անոր կանխահաս մահը գոր-
 ծը կէս ձգած էր։ Ուստի կտրանիդէ թագուհին շի-
 նութիւնը յառաջ տարաւ և աւարտեց իր ամուսնոյն
 թոյլտուութեամբ։ Կտարանիդէ թագուհիին, և իրմով
 հայ իրական սեռին, անմահ պատիւ մըն է Անիի մայր
 Եկեղեցիին շինութիւնը յառաջ տարած և աւարտած
 ըլլալ, որովհետեւ ան անզուգական հրաշակերտ մըն
 է, գլուխ գործոց հայկական ճարտարապետութեան, և
 օտար ճանապարհորդներու հիացման առարկայ։ Եւ
 տակաւին Հայաստանեայց Եկեղեցին, և անով՝ հա-
 յութիւնը, շատ բան կը պարտին Աշհակաղուխտի, որ
 Քրիստոսէ վերջ Ը. դարուն ապրող երաժիշտ բանա-
 տեղծ էր։ Ան կ'օգնէր իր երգահան եղբօր՝ անոր քեր-
 թած նոր շարականներուն քաղցրավար եղանակներ
 յօրինելով։ Բայց, քիչ յետոյ քաշուելով աշխարհա-
 կան կեանքէ՝ իր հոգեխօս քնարը միայն առած հե-

տը՝ մենակեաց մը դարձաւ քարտյրի մը մէջ և բը-
նութեան հիասքանչ տեսարաններուն մէջ հիանալիօ-
րէն երգելով ապրեցաւ։ Անոր համբաւը ամէն կողմէ
մարդիկ հաւաքեց իր քարտյրին առջեւ որուն վա-
րագոյրին ետեւէն ստիպուեցաւ սորվեցնել նորանոր
եղանակներ։

Պատմութիւնը լուռ կ'անցնի Հայաստանեայց Ե-
կեղեցւոյ հասարակ խուերուն պատկանող մայրերուն
և կիներուն մասին։ Բայց ի՞նչ հարկ պրապտելու պատ-
մութեան էջերը այս ուղղութեամբ։ Զէ՞ որ մենք
բախտաւորութիւնն ունեցած ենք սնանելու մայրերու
բարեպաշտութեամբ և պարզ ու մաքուր հաւատքով։
Միթէ անոնք Հայաստանեայց Եկեղեցւոյ հաւատքի
կոթողները, ինքնարերաբար չե՞ն եղած նաեւ մեր
կետնքի ճշմարիտ, գործնական և անմրցելի կիրակ-
նօրեայ Դպրոցներու ուսուցիչները՝ իրենց քրիստո-
նեայ անրիծ կենցաղով։ Անոնցինը եղած է լուռ, սա-
կայն կենդանի քրիստոնէութիւն մը, որ պարկեշտու-
թեան սահմաններէն անդին նկատած է քարոզչու-
թիւն և սակայն անխախտ հաւատքի ուժով ու հոգե-
կան գերիլեր ըմբռնումով հայ մայրերը կրցած են
ապրիլ զայն դարերու ընդմէջէն, իրենց վիճակուած
բազմազան չարչարանքներով իսկ ըմբռնելով խաչին
բուն իմաստը, որուն հետ նոյնացած է եւ իրենց կեան-
քը։ Այո՛, մենք մեր մանկութիւնն ու պատանեկու-
թիւնը անցուցեր ենք մեր մայրերուն մեղի ըրած
ջարդի օրերու պատմութեամբ, որ հեռու փոքրիկնե-
րուն համար բանաստեղծներուն կողմէ հնարուած
արջի կոմ գայլի հէքեաթ ըլլալէ, իսկական մարմ-
նացումն է մարդուն՝ մարդը յօշոտելու անյագ ծա-

բաւին, որուն ենթարկուեցան մեր թանկազին մայրերը
և ստկայն ղուրս եկան յաղթական՝ կառչած իրենց
հուառքին, որ արտաքին հագուստ չէր, այլ իրենց
էռթեան մէկ մասը։ Ես կը յիշեմ, տակաւին մինչեւ
պատանեկութեան տարիներ իմ աղաչանքս մօրս, շոր-
թուան մէջ գէթ մէկ երկու դիշերներ, որ քուն մըտ-
նելէ առաջ անգամ մըն ալ պատմէր ինձի ջարդի օ-
րերուն իր զաւակներով ցերեկը ախոռ մը և գիշերը
խոհանոց մը իրը ապաստանարան ընտրած իր վիճու-
կը։ Ամէն անգամ մեծ համբերանքով ընթացք տու-
լով իմ խնդրանքին, ան չէր մոռնար շեշտել թէ այդ
ահուգոհի օրերուն իր միակ պաշտպանը եղած էր Ս.
Գիրքը, որուն ընթերցումով ոյժ էր ստացեր։ Ան
կ'աւելցնէր թէ ամէն օր իրիկնամուտին, երբ փողոց-
ները ամայանալ կը սկսէին, ղուրս կը սպրդէր իր
թաքսոցէն անվարան՝ տւերակ հայ եկեղեցիի մը
պատին մոմ մը փակցնելու մարմաքով ու ետ կը
դառնար զօրացած։ Այս՝ պատմութիւնն է իմ մօրս,
և վստահ եմ՝ հարիւր հազարաւոր հայ մայրերու։
Մենք տակաւին ունինք այս մայրերը մեզի հետ՝ ի-
րենց ամբակուռ, պարզ ու ջինջ հուառքով։ Անսնք
իրենց սրտաբուխ աղօթքներով կ'օծեն հայ տունը և
անկէ ղուրս ալ կը մնան մեզի հետ՝ իրենց օրհնու-
թիւնով ու խոչակնքումով զորս կը շռայլեն մեզի
ամէն առաւօտ ընկերանալով մինչեւ ղուոը՝ տունէն
մեկնելէ առաջ։

Ասկէ տարի մը առաջ Եկեղեցական Համաշխար-
հային խորհուրդը (World Council of Churches) ու-
սումնասիրութեան մը ձեռնարկեց՝ «Կնոջ կեանքն ու
գործունէութիւնը Եկեղեցիէն ներս» նիւթին շուրջ։

Այս նպատակու հարցումներ դրկուեցան աշխարհի չորս կողմերուն։ Յիսուն ութը տուրքեր երկիրներէ հաւաքուած տեղեկագրութեանց ամփոփումը արպագրեալ գրքոյկի մը ձեւով ներկայացուեցաւ ամիս մը առաջ Ամսթերտամի մէջ գումարուած այս Եկեղեցական Համաչխարհային Խորհուրդին առաջին Համաժողովին, ուր ամէնազգի ներկայացուցիչներու շարքին, Հայաստանեայց Եկեղեցին եւս ունէր իր ներկայացուցիչը։ Սոյն տեղեկագրութիւնը ստպէս կ'արտայայտուի հին եկեղեցիներու մտսին, մէջն ունենալով Հայաստանեայց Եկեղեցին։ «Երախտապարտ ենք մասնաւորաբար հին եկեղեցիներէն ոմանց գործակցութեան (տեղեկագրի պատրաստութեան կ'ակնարկուի) որոնց ցոյց տուած յարատեւ գիտակցութիւնը հարուստ անցեալի Ժառանգութեանց և աւանդութեանց՝ կը տոնի մեզ դէպի ետ դարեր ամբողջ՝ մինչեւ քրիստոնեայ եկեղեցւոյն ծագումը»։ Նոյն պարբերութեան մէջ կը յիշուի թէ Հայաստանեայց Եկեղեցւոյ կիներու կեանքին ու գործունէութեան տեղեկագրութիւնը դտած են խիստ սրտաշարժ։

Արդարեւ մենք, հայ իգական սեռ, ունինք գիտակցութիւնը Հայաստանեայց Եկեղեցւոյ ծոցին մէջ սնած մեր նախահայրերու, մայրերու, կոյսերու, նահատակներու, շինարար, կրօնքի պաշտպան, իրենց տաղանդը եկեղեցւոյ ձօնած թագուհիներու, իշխանուհիներու մեզի պարգեւած, կտակ թողած ժառանգութեան հարստութեան։ Բայց վերոյիշեալ յետպատերազմեան պայմաններ մեզ կերպով մը օտարացուցած են ու մենք կը վարանինք այդ ժառանգը իւրացնել, անոր բաժինը աւելցնել, մեր կարգին դայն փոխան-

ցել ուրիշներուն։ Սակայն պէտք է քաջութիւնն ունենանք խոստովանելու որ մեր այս վարանումին մէջ զուրկ ենք գոհունակութենէ կամ հանդարտութենէ, թէ՝ գիտակցինք կամ ոչ, մեր ինքնութիւնը կորսընցուցած մեր այս վիճակը կը տանի մեզ խռովքի, ոչ հինին ու ոչ նորին պատկանելու իրողութեան, որ կը թողու մեզ միայնակ։

Այս վիճակին գիտակից՝ հոգելոյս Բարզէն Ա. Կաթողիկոս իր «Հայ Եկեղեցի» խորագրին տակ հրատարակած ուսումնասիրութեան մէջ կրօնական դաստիարակութեան պէտքին նկատմամբ խօսելով կ'ըսէ. «Կիրակնօրեայ Դպրոցը անյետաձգելի պէտք մըն է այլեւս Հայ ժողովուրդին համար»։ Եւ իրապէս կիլիկիոյ Կաթողիկոսութեան հովանաւորութեան տակ 1929էն ի վեր հիմնուած Կիրակնօրեայ Դպրոցները՝ Հայաստանեայց Եկեղեցւոյ կողքին՝ կու գտն լեցնելու ազգային կրօնական դաստիարակութեան հրամայական պէտքը, գաղթաշխարհի չորս հովերուն ցրուած հայութեան կարեւոր մէկմասին։ Բարզէն Կաթողիկոս դարձեալ կ'ըսէ. «Կիրակնօրեայ, այսինքն հոգեւոր կրօնական դպրոցները Հայ ժողովուրդին բոլոր խաւերուն թափանցելու են։ Փոքրիկներ, երիտասարդներ և տարիքուներ հաւասարապէս դաստիարակուելու են խընամոտ ձեռքերով»։ Եւ Կիրակնօրեայ Դպրոցներ 19 տարիներէ ի վեր գործի լծուած են՝ մաքուր հայ սերունդ մը պատրաստելու նուիրական գործին։ Անոնք կը փնտուեն ու կը գտնեն մեր օրերու Հայ դպրոցազուրկ մանուկը փողոցներու ցեխին, փոշիին, հայհոյանքին ու թրքախօսութեան յանձնուած։ անոնք կը գտնեն Հայ փոքրիկը կամ երիտասարդ դպրոցականը՝

Հայ վարժարաններու մէջ ընդհանրապէս զուրկ կամ
տկոր կրօնական գաստիարակութեամբ և Հայ երի-
տասարդն ու երիտասարդուհին՝ օտար հաստատու-
թեանց յանձնուած ու կառչած և կը քերեն Հայաս-
տաննեայց Եկեղեցւոյ շունչով ջամբելու անոնց արեան
ու ոսկորներուն հարազատ կրթութիւն մը, այսպէսով
ճանչցնելով անոնց իրենց էութիւնը կողմող հարուստ
ժառանգը, անոր գեղեցկութիւնն ու արժէքը, կեանքի
անխարդախ ուղին, կեանքի բարդութեանց միակ ճշշ-
մարիտ ու բաւարար պատասխանը՝ քրիստոնեայ կեր-
պը, ու կը փրկեն զանոնք վերը պատկերացուած հո-
գեկան խռովքէն, ու զինելով զանոնք տառջ դա-
ղափարարանութեամբ կը մղեն դործի, իրենց եկե-
ղեցւոյն, ազգին ու մարդկութեան ծոռայելու:

Արդարեւ, այս դործին բաւականաչափ ծանօթ և
հարցին անաչառ և անսախապաշար կերպով մօտեցող
ամէն տնկեղծ անհատ, անվարտն կրնայ յայտուրարել
որ պարզ նախակրթարան մը աւարտու կիրակնօրեայ
Դպրոցի աշակերտի մը կամ դործիչ հայ երիտասար-
դուհիի մը հասունութիւնն ու դիտոկցութիւնը՝ կեան-
քի զանազան հարցերու նկատմամբ՝ իր համայնքի
պէտքերուն հասնելու պարտականութեան առջեւ, ըն-
տանեկան, ընկերացին և աղդային հարցերու տոնչու-
թեամբ եթէ ոչ աւելի, գէթ հաւասար է օտար կամ
աղդային կրօնական գաստիարակութենէ զուրկ երկ-
րորդական ուսում ոնեցողի մը դիտոկցութեան։ Ո-
րովհետեւ, այն ամէն գաստիարակութիւն որ կը թե-
րանայ անհատին ծանօթացնել իր պատկանած ժողո-
վուրդին աւանդութիւնները, բարքերը, ըմբռնումն ու
համոզումը, կեանքի արժէքներն ու պիելիստիայու-

թիւնը ներկայացնելու աշակերտին, կը ձախողի զայն փոխելէ, անոր կեանքի համընթաց զարդացումը ապահովելէ, և կու տայ միայն արտաքին չպար մը որ կ'անհետի վկայականէն քիչ յետոյ:

Համայն մարդկութեան ինքզինք ճանչնալու ամենէն բաւարար կերպը ճանչնալն է Աստուած՝ իր կեանքի աղբիւրը: Քրիստոնէութեան համար լաւագոյն կերպն է ճանչնալ Քրիստոնեայ Եկեղեցին և անով՝ կրօնքը ու անոր իմաստը կեանքի մէջ: Համայն հայութեան, մասնաւորաբար Հայ կնոջ կոչումը բնորոշող անվիճելի իրականութիւնը եղած է իր կրօնքը, իր անզուգական եկեղեցին: Ճանչցնել ասոնք պիտի նշանակէ օգնել Հայ կնոջ գտնելու ինքզինքը: Կիրակնօրեայ Դպրոցներ ուրեմն կը հասնին Հայ կնոջ օգնութեան, բայց նոյն այդ դպրոցները իրենց գործին մէջ պէտք ունին Հայ կնոջ: Այս փոխադարձ պէտքն է որ կը ստեղծէ տալու և առնելու գեղեցիկ պատեհութիւնը:

Հայ կնոջ դերը ուրեմն կիրակնօրեայէն ներս՝ և անոր միջոցաւ հայ ընտանիքէն ու ընկերութենէն ներս՝ դնել Հայ իդական սեոը իր կեանքի բնական ուղիին մէջ, որ է Հայ Քրիստոնեայ ուղին: Ասոր համար, ըստ մեր այսօրուան խորհրդածութեան, օգտակար է շեշտել ներկան իրը շարունակութիւն անցեալին: Եթէ յաջողինք ներմուծել այս ըմբռնումը, Հայ կնոջ տուած պիտի ըլլանք որոշ հայեցակէտ որով և կերտած՝ իր ապագան որ պիտի ըլլայ ներկային շարունակութիւնը: Եւ շարունակութիւն չի նշանակեր նոյնօրինակութիւն, գոնէ արտաքնապէս: Հո՛ս է բացատրութիւնը արտաքին յարափոխութեան ու ներ-

քին յաւիտենականութեան։ Ասոր համար է որ կիրակնօրեայ Դպրոցներ պէտք է պատշաճեցնեն իրենց պատգամը ներկայ դարուն, գաղթաշխարհի Հայ կնոջ պէտքերուն, ներկայացնեն քրիստոնէական հիմնական ճշմարտութիւններ, առանց երկար դանդաղելու ժամանակներու հետ հակասութեանց ենթակայ, նուազ կարեւոր մանրամասնութիւններու վրայ։ Այսպէսով մենք պիտի յաջողինք եղրակացնել կիրակնօրեայ Դպրոցի Հայ երիտասարդուհին հետ թէ ի՞նչ ալ ըւլայ ժամանակի պահանջը արտաքին երեւոյթներու, հագուստի, ժամանցի, նիւթական ապահովութեան, ապրելակերպի նկատմամբ սա իրողութիւնը կա՛յ ու կը մնա՛յ թէ ինք ընկերային էակ մըն է և հարկադրուած յարատեւօրէն շփման մէջ գտնուիլ իր նմաններուն հետ՝ որոնք կարօտ են ներողամտութեան, սիրոյ և օգնութեան։ Ահա քրիստոնէութեան հիմնական պատգամներէն մի քանին։ Այս եղրակացութեանց գալու լաւագոյն կերպը անշուշտ աշակերտին հետ խորհըրդածելն է, որ կ'առաջնորդէ անձնական համոզում գոյացնելու ապահով հանգրուանին։ Որքան աւելի կեանքի պարագաներու, գործնական հարցերու կապենք մեր ուսուցումը, այնքան յաջողած կ'ըլլանք նպատակի իրագործման մէջ։ Այսպէս, ձգենք որ աշակերտուհիներ իրենք բերեն հարցումներ, դժուարութիւններ իրենց առօրեայ կեանքէն, ու մենք ջանանք իրենց հետ լուծման մը յանդիլ և այսպէսով հասնիլ այլապէս վերացական և անըմբոնելի թուող քրիստոնէական օրինակներու, պատուէրներու և սկզբունքներու։ Վերջապէս մեր նշանակէտը թող ըլլայ ներկայացնել Հայ Եկեղեցին՝ իր քրիստոնէական ճշմարտութիւններով՝ գանձարան կեանքի դժուարութեանց լուծման։ Մեր ջանքը թող ըլլայ մանաւանդ այդ ճշմարտութիւններու վրայ հիմնուած սովորութիւն ներու կազմութիւնը կիրակնօրեայ Դպրոցէն ներս, որուն լաւագոյն միջոցը պիտի ըլլար կիրակնօրեայէն ներս զանազան գործունէութեանց միջոցով դնել ու-

շակերաները յարատեւ փոխարաբերութեան մէջ, սուղծել կեանքի մանրանկար մը գորոցէն ներս և առաջնորդել աշակերտներ՝ զործակցութեան տախթով՝ կազմելու այդ սպարութիւնները։ Դժուար է հստ լուս անցնիլ այն իրազութեան մասին որ հակառակ զժուար պայմաններուն, չնարհիւ վարիչ Տիգրենութեան ձեռնոհաս առաջնորդութեան և անխոնջ ջանքերուն ու բազմաթիւ զործիչներու անհամար զոհոզութեամբ ձեռք բերած յաջազութիւնները քաջալեցական երեւայի մը կը պարզեն, որ առանելու համար, կը կրրկնենք, հարկ է զործին բաւականաչափ ծանօթութիւն և անսահառ ու աննախապահար մերձեցում։

Սակայն Հայ երիտասարդն ու երիտասարդունին անկարող պիտի ըլլային վերցնել այս դերը կիրակորեայ Դպրոցէն ներս՝ առանց կիլիկիոյ կաթողիկոսութեան գնահատանքէ վեր հավանաւորութեան ու դործնական աջակցութեան։ Մենք գիտակից ենք այն բախտաւորութեան որ մեզի վիճակնեցին Տ.Տ. Սահակ և Բարդէն Երանաշնորհ կաթողիկոսներ և անոնց յաջորդող այս զործին զօրավիդ հանդիսացազ ամէն առաջնորդ եկեղեցական, ու մանուանդ Շ. Ա. Օծութիւն Տ. Տ. Գորեգին Ա. Կաթողիկոս՝ իր անդհահաւելի հագածութեամբ, որուն շօշափելի մէկ փառը ահա՛ կիրակնօրեայ Դպրոցներու իսրանրդակցական այս առաջին Համազումարը՝ մեր բոլորին ներշնչարան այս նուիրական յարկին առկ և նորին Ա. Օծութեան ներշնչիչ նախադահութեամբ։ Երջանիկ՝ մեր այս ապրումին մէջ, մեր սրաւերուն տիրող իղձը միանուազ կը հայցէ շարունակութիւնը նայն այս խիստ խրախուաբիչ հոգածութեան, և օրհնութիւնը Ամենակարին՝ մանուելները իրեն առաջնորդելու Հայուստանեաց Եկեղեցւոյ նուիրական այս զործին մէջ։

ԳԱԱ Հիմնարար գիտ. գրադ.



FL0319210

ЦЕНА

277
767

ԳԻՆ 25 Լ. Գ.

Տպարան Ա. ՄԱԳԱՐԻՏԵԱՆ — Նոր Հանրեն - Պէյջուք